

4146

V

# ՔԵՐԱԿԱՆ - ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ՊԱՏՐԱՍՏԵՑ Յ. Յ. ԶԱԳՄԱԳՑԵԱՆ



491.99-8

4-13

ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ի. Ա. ԵՐԱՆ, ՊՈՎԵԼ

# ՔԵՐԱԿԱՆ - ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՔԵՐԱԿԱՆ ԵՒ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Ա. ՏԱՐԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

491.99-8

9-13 ՊԱՏՐԱՍՏԵՑ Յ. Յ. ԶԱԳՄԱԳՅԵԱՆ



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ի. Ա. ԵՐԱՆ, ՊՈՍԹԸ

40595-ակ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Հայաստանի աննախընթաց տագնապը բնականօրէն կը մղէ մեզ, մնացեալ հայերս, աւելի սերտօրէն փարելու մեր ազգային գոյութեան, և աւելի ևս սիրելու մեր գեղեցիկ լեզուն, հնագոյն քաղաքակրթութեան մը այդ հոյակապ աւանդութիւնը։ Այս ուղղութեամբ ամերիկահայութեան մէջ տեսնուած շարժումը որտի գոհունակութիւն կը պատճառէ։

Ազգային աղէտը ներկայիս փակած է մեզ համար գասագքերու աղբիւրը, երբ անոնց ամենէն աւելի պէտքը ունինք։ Ուստի չզրկելու համար ամերիկահայ մանուկները իրենց մայրենի լեզուի ուսումնէն՝ ձեռնարկեցինք պատրաստել այս գրքոյիը։

Այս առթիւ կուղենք ծնողքներու և ուսուցիչներու ուշադրութեան յանձնել այն մէթուրը որուն հետեւած ենք՝ իբրև լաւագոյն եղանակը ուսուցման։ Դեռ մօտիկ անցեալի մէջ վարժապետները պարապ տեղ ուժ և չունչ կը վատնէին իրենց խնամքին յանձնուած մանուկներուն սովորեցնելու երեսունըութը տարբեր գիրերու ձեւերն ու անունները, յոգնեցնելով անոնց մատղաջ ուղեղները և զոհելով անոնց թանկագին ժամանակները։ Մանուկը՝ հակառակ իր բնազդական ըմբոստացւմին՝ կը ջանար այդ անհրապայր ձեւերը և անոնց խորհրդաւոր անունները թիւմել իր յիշողութեան մէջ, առանց գիտնալութէ անոնք ի՞նչ նպատակի պիտի ծառայէին։ այդ ջանքը կ'ընէին պարզապէս հնազանդած ըլլալու համար իրենց մեծերուն։ Երբ տղան վերջապէս յաջողէր այդ նախնական աշխատանքը գլուխ հանել, կ'սկսէր երկրորդ և եւելի տաղտկալի գործը, հեգելու գործը։ Առանց

COPYRIGHT 1916, BY  
E. A. YERAN, BOSTON, MASS

ALL RIGHTS RESERVED

ԱՄԵՐԻԿԱՆ ԽՐԱՋԱԿԱՆ ՎԱՐԱՊԱՀՈՒԱԾՈՒԱՆ Է



24343-61

2002

Հիովին ըմբռնելու գիրերուն պաշտօնը՝ տղան կը ստիպուէր անոնց անունները տալով վանկ մը չինել։ Յաճախ մանուկը իր ողջ մտութեան հետեւելով գիրերու անունէն մօտիկ հնչում մը կը հանէր, օրինակ «գիմ» «այր» գիմա կամ գիմար, «եէչ» «է» եէչէ։ և ի զարմացում իրեն կը յանդիմանուէր սխալ հնչելուն համար։

Պղտիկները ընդհանրապէս բաւականին սրամիտ են քանի մը շաբթուան մէջ կարդալ սորվելու համար, եթէ ուղիղ մէթոսով դասերը ուսուցուին։

Զգուշանալու գլխաւոր կէտերը հետեւելուն համարն են։ —

Նախ՝ մի աշխատիր ամբողջ գիրերը մէկ անգամէն սորվեցնել։ Տղու բնականօրէն պրպառղ և խուզարկու միտքը ուեւ բաւականացում չ'ստանար այդ խորհրդաւոր ձեւերու գոց ընելով։ Ամենէն առաջ անոր տուր քանի մը գիրեր և անոնցմով վանկեր ու բառեր, այսպէսով իւրաքանչիւր գիր գաղափարի մը կամ առարկայի մը հետ ընկերակցած ըլլալով՝ տղու մտքին այնպիսի գոհացում կուտայ որ այլևս ան չկրնար մոռնալ։ Ան իր սորված գիրերը՝ անհատապէս կամ խմբովին՝ կարող պիտի ըլլայ ճանչնալ ուեւ գրքի կամ գրութեան մէջ։

Երկրորդ՝ գիրերէ վանկեր կազմելու ատեն մի չփոթեցներ տղան, անուններով հնչում մը գոյացընել աշխատելով։ Մի՛ սորվեցներ, «եէչ» «այր» եա, այլ՝ «ել» «ա՛» եա, «գը» «ի՛» «նը» գին. ջանաւալ իւրաքանչիւր գիրի հնչումը, պղտիկին առաձգական միտքը անոնց հաւաքական հնչումը անմիջապէս կը հասկնայ այդ ձեռով։

Այս գրութիւնը կը յանձնարարենք ոչ միայն իրեւ նոր թէօրի մը, այլ նաև իրրե առողջ սկըզբունք մը փաստուած մէր անձնական փորձառութեամբը։



Ահա վարդուհին

Կ'երթայ վարժաբան,

Ունի ի ծեռին

Մի այբենարան։

Վարդուհին կարդայ

Զայնով այր, թէն, զիս,

Վարժուհին խնդայ.

«Կեցցէ՞ս, աղուոր իմ»։

Պէտք՝ ի՞որ բոլոր

Մանու կներն աղուոր,

Ամէն օր կարդան

Իրենց բերական։

ա թ զ զ ժ ե հ ը  
 թ ժ ժ ի ն ի շ կ հ  
 յ դ հ մ ժ ժ ա շ ո  
 է ս չ ո ս ս վ ր ր  
 յ ւ պ ժ օ ք

Ա թ զ զ ժ ե հ ը  
 թ ժ ժ ի ն ի շ կ հ  
 շ շ ժ վ չ ա չ ո  
 շ դ լ ո ւ վ ր ր  
 յ ի պ ի վ օ ք

1 2 3 4 5 6 7 8 9 0

ա բ գ դ ե զ է ը  
 ժ ի լ ի ծ կ հ ձ ղ  
 չ մ յ ն շ ո չ պ շ  
 ռ ս վ տ ր ց ւ փ ք  
 և օ ֆ

Ա բ գ դ ե զ է ը  
 ժ ի լ ի ծ կ հ ձ ղ  
 չ մ յ ն շ ո չ պ շ  
 ռ ս վ տ ր ց ւ փ ք

0 Ֆ  
1 2 3 4 5 6 7 8 9 0



# ՔԵՐԱԿԱՆ - ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

ա թ հ չ

ահ հա ահա

պ

հա պա հապա

ա պա ապա պահ պապ

այ

այ հայ ահա հայ

մի իս պա իսպա

ոյ իսյ տիս իսիս

	<i>l</i>	<i>l</i>
<i>կա</i>	<i>ակ</i>	<i>հակ</i>
<i>պա</i>	<i>հակ</i>	<i>պահակ</i>
<i>շայկ</i>	<i>ակ</i>	<i>հայկակ</i>
<i>r</i>	<i>r</i>	
<i>ար</i>	<i>րա</i>	<i>ա</i>
<i>պար</i>	<i>կա</i>	<i>պար</i>
		<i>կապար</i>
	<i>հայ</i>	<i>հայր</i>
<i>ահա,</i>	<i>հայր,</i>	<i>կապար:</i>
<i>u</i>	<i>U</i>	
<i>սս</i>	<i>սս</i>	<i>կաս</i>
<i>հաս</i>	<i>ակ</i>	<i>պասակ</i>
		<i>սահ</i>
		<i>ակ</i>
		<i>սահակ</i>

սս սս կսս սսս հսս տսս  
հսս ակ հասակ սահ ակ սահակ

	<i>b</i>	<i>b</i>
<i>կի</i>	<i>պի</i>	<i>չի</i>
<i>ասի</i>	<i>կիսի</i>	<i>պասի</i>
<i>ահա</i>	<i>հասակ</i>	<i>չայկի</i>
<i>կապի</i>	<i>կապիկ</i>	<i>կապար</i>
<i>պար</i>	<i>իր</i>	<i>պարիկ</i>
<i>հաս</i>	<i>իր</i>	<i>հասիր</i>
<i>Աիրակ,</i>	<i>հասիր,</i>	<i>ահա</i>
		<i>կապիկ</i>
<i>d</i>	<i>D</i>	
<i>մա</i>	<i>մամա</i>	<i>մայ</i>
<i>մայր</i>	<i>իկ</i>	<i>մայրիկ</i>
<i>լմ</i>	<i>մի</i>	<i>մի</i>
<i>մամաս</i>	<i>միակ</i>	<i>մայրս</i>
		<i>մայրիկս</i>
	<i>հայրս</i>	<i>հայրիկս</i>

Նոյն թի մայրիկ հոյք թի հայրիկ  
Նոյն թի մայրիկ հոյք մայրիկս

ու ն ն

ան	նա	Աննա	նի	նիկ
անի	նանի	նանիկ	Աննիկ	
ու	կու	մու	ուս	պուկ
ունի	Աննիկ	ունի	մի	կապար
ունիմ	ունիս	պա	նիր	պանիր
Սիսակ	ունի	պանիր	ահա	մի
				մուկ



ը լ ե ե

կը	մը	եկ	եմ	եր	մե	մեր
ես	են	մու	կը	մուկը	մուկեր	
մուկերը	սիրեմ	սիրեմ	կը	սիրեմ		
	մուկերը	պանիրը	կը	սիրեն		
կը	սիրեմ	հայրիկս	կը	սիրեմ	մայրիկս	

ունիմ ունիր սիր սիրեմ  
Սիսակ ունիր սիրեմ մի մուկ

հայրիկս ու մայրիկս կը սիրեն իս

կե	ըա	կուր	կերակուր
ես	եակ	ունիմ	կերակուրը
եա	եակ	սեն	եակ
Ամերիկա	Պապիկը	նամակ	



է է

կը սիրեմ	կը սիրես	կը սիրէ
նը	կար	նկար
Ամէն	մանուկ	իր մայրը
Սիրականը	մանուկին	պէս կուլայ
Մայրիկը	կար	կը կարէ:
մէ	նէ	մէն
		ամէն

Հայրիկը մուկ կը նկարէ  
ես նկարը կը պահեմ:

L L

մլ լա ել նել ենել լամ լա  
ընել ել սահել  
Ես ալ կը սիրեմ նկարել հայրիկի պէս  
մուկ մըկնիկ մկնիկ  
մկնիկը լաւ նկարէ նկարը լաւ է:

ա Տ

տա տի տատի տատիկ

տառ տասը տու տուն

Տատիկ, տունը տասը սենեակ ունի:  
Տես այս պատ պատկեր պատկերը  
Տես այս պատկերը մուկին պատկերն է

Ես այս պատիմ նկարի մակրէ  
Այս այս պատիմ ինչպիսի՞ւս է

Ղ Ղ  
էջ մէջ մէջէն տան մէջ  
Պատկերին մէջ կը տեսնեմ  
կատու մը եւ մուկ մը  
կայ տայ կուտայ կը սոս կայ կը սոսկայ  
Մարիամ, նայէ այս պատկերին  
Մուկը կը սոսկայ կատուէն:



Ղ Ղ

Աղ աղաւ աղել աղէ աղէկ դա աղա  
եղայ տղա տղայ աղէկ եղայ  
Սիսակը աղէկ տղայ է:  
Մարիամը աղէկ աղջիկ է:

աղու աղուէս աղուոր նուարդ  
նուարդ աղուոր աղջիկ է.

Ասիկա սիրուն աղուէսի մը պատկերն է:



Խ Խ

Խա աղ խաղ խաղալ խաղաղ պաղ  
Պաղ ջուր խմէ:

Կը սիրեմ պաղ ջուր խմել:

Պաղ ջուր մի խմեր, կը պաղիս:  
Հայրիկս կը սիրէ Հայաստանի  
պաղ ջուրերը:

Խաղ ող խաղող

Աղուէսը կը սիրէ խաղողը: Աղուէս մը  
կը ջանար պաղ ու կարմիր խաղողը ուտել:

Պետիկը կը խաղար իր ընկերներու հետ:  
Մայրը ըստե. «Պետիկ ջան, սիրուն տղաս,  
եկուր տուն.


Հիմա հայրիկը կը հասնի.

Կերակուրը պատրաստ է»:

24373-61

Վ Վ  
վա վան վար վաղ վաղը  
վահէ վեր հով հովիկ սով սովրիւ  
կատակ սովրիւ, խաղալ սովրիւ, ուտել  
սովրիւ, լաւ ուտել սովրիւ, ջուր խմել  
սովրիւ, ապրիւ սովրիւ, լաւ ապրիւ  
սովրիւ, պարել սովրիւ:  
վրա վրայ վկա վկայ վնաս  
վրաս վկան վտակ վարկ պարկ հարկ  
Տատրակը տան կտուրին վրայ կը նստի:

Ո Ո  
ո ոս ոտ որ ող ուն  
ոստ ոսպ ոսկոր ողջ



սո սո զո խոր հոր խոտ  
Ով ովսաննա

Պետիկը խոտին վրայ կը խաղար.  
Երիկունը վրայ կը հասնէր. Պետիկը տուն  
պիտի ըլլար:  
Պետիկը կուլար որ երիկունը կանուխ  
կ'ըլլար:  
Մայրիկը պատուհանէն նայելով տեսաւ որ  
Պետիկը կուլար: «Պետիկ, աղուոր տղաս,  
մի լար, տուն եկուը», ըսաւ:  
Պետիկի պատասխանն էր. «Մայրիկ, ես կը  
սիրեմ երկա՛ր, երկար խաղար»:

ւ ի

աւ եւ և ւա ուա տուաւ  
տարաւ եկաւ սեւ սե հասաւ  
տեսաւ արեւ արե:  
Երիկունը եկաւ. Պետիկին հայրը հասաւ.  
Պետիկին հայրը տեսաւ որ Պետիկը կուլար:

Հայրիկը Պետիկը տուն տարաւ:  
Պետիկը հայրիկին ըսաւ.  
«Հայրիկ, արեւը կանուխ մարը մտաւ»:

ξ զ  
չա չէ չո չի չու ոչ  
ինչ ինչու ի՞նչով չոր նաւ  
ոչ խար չորս ոչխար ունի:  
խոտը կը չորնար:  
Պետիկը չար տղայ չէ.  
Միայն կը սիրէ երկար խաղար:

ց օ  
ցա ցան ցախ ցաւ ցէ ցէխ  
տւելի ցախաւել ցու ցուրտ ցոյց  
հարցուց հարցնել կպցնել  
լը մըն ցաւ լընցաւ  
Պետիկին հայրիկը հարցուց.  
«Ի՞նչ կ'ընէիր, Պետիկ,  
ի՞նչով կը խաղայիր:

Պետիկը պատասխանեց.

«Հողէ տունով կը խաղայի»:

— «Լաւ, ինչո՞ւ կուլայիր», հարցուց  
հայրիկը:

«Տունս չի լմնցաւ», ըստ Պետիկը.

«Արեւը մարը մտաւ, ու մայրիկը իս տուն  
կանչեց:

Տունս մնաց անկատար. տունս չկրցայ լը-  
մընցնել»:

Դ Գ

— դա ադ Ադամ դու դուն  
դե դեղ դի դիր  
դնել դրա դրամ դրացի դրկից  
դէպ դպ դպրոց

Տան մէջ սեղանին վրայ կայ մի դանակ:

Դանակով հաց կը կտրեն:

Մանուկը դպրոցին մէջ դաս կը սորվէր:

Ամէն ատեն դասին վրայ չէր նայեր:

Դասատուն տեսաւ և հարցուց ուր կարդալը:

Մանուկ չի կրցաւ պատասխան տալ եւ  
ամչցաւ:

Ա Բ

առ սակառ վառ վառեակ  
հաւը վառեակներ ունի  
առ սա սակառը

Պտուղով լեցուն սակառը առ եւ տուն տար:  
Զուրը կը սառի սաստիկ ցուրտէն:

Դ Գ

գա գամ գան գալ  
կուգամ կուգաս կուգայ  
գըլ գլ գլսարկ

Հայրիկը տուն կուգայ. գլխարկը գամէն  
կը կախէ. կը նստի նստարանի վրա եւ իմ  
հետ կը խաղայ:

գառ գառնուկ գեր գըկ գըկել



Արամը սիրուն գառնուկ մը ունէր, որ մա-  
յելով, մէ՛ մէ՛ ընելով անոր ետևէն կու-  
զար:

Դպրոցի մէջ կարդալ եւ գրել կը սորվիմ:  
Գառնուկը գայլէն կը վախնայ:  
Հովիւր գառնուկները և ոչխարները գայլէն  
հեռու կը պահէ:  
Գայլը կատաղի կենդանի մըն է.  
Գառնուկները ուտել կը ջանայ:  
Գառնուկը խոտ կուտէ. միս չուտեր:  
Գայլը մսակեր է, խոտ չուտեր:

Ղ

զա	ազ	զո	ոզ	զանի	
զաւ	ալ	զաւակ	զով	ոզնի	ազովս
զարդ	զանդակ	Զարեհ	Զաւէն		
զուրկ	զարկ	զարնել	ուզել		
Զարեհ հայրիկին գլխարկը գլուխը դրած					
ուրախ կը վազէր:					
Հով մը եկաւ եւ գլխարկը գլուխէն նետեց:					

Գլխարկը գետնի վրա կը գլուխէր:  
Զարեհ գլխարկի ետևէն կը վազէր ու չէր  
կընար հասնիլ:  
Մարդ մը տեսաւ եւ խնդաց:  
Գլխարկը առաւ ու Զարեհին տուաւ:  
Զարուհի Զապել Զմբուխտ Զարմայլը  
Զատիկ զին ուոր զինուոր  
Զաւէնը տղոց հետ զինուոր կը խաղար:  
Արտի մէջ զոյդ մը առոյդ եզներ տեսան  
եւ սոսկումով վազեցին ետ:  
Վագրը կատաղի գազան մըն է:



Թ թ

Թա թաթ թագ թակ թակ թաղ թան թաց  
թե թել թեւ թե թի թիւ թեռ  
թի թեռ թիթեռնիկ թու թուկ թութակ

թե թեւ թըու չուն թոչուն  
 Թոչունը թեթեւ թեւերով կը թոչի:  
 Թիթեւնիկը կը թոչտի խոտերու մէջ:



**թոռոցիկ**  
 Գէորգը թոռոցիկ կը  
 թոցնէր:  
 Թոռոցիկը վեր վեր  
 կ'ելնէր.  
 Գէորգը երկար երկար  
 թել կուտար անոր.  
 Թոռոցիկի պոչը կը  
 տատանուէր հովի  
 հետ:

**յ Յ**

յա յատուկ  
 յո ոյ ոյս յոյս  
 Յարութիւն յատկու-  
 թիւն թակոյկ մակոյկ

Յարութիւնը յանցաւոր չէ:  
 Յարութիւնը դպրոց կերթայ:

**բ Բ**  
 բա բառ բան բակ բաւ բաւ  
 բաղ բանալի բառարան բաւական  
 բախտ բաց Յակոբ բուրդ  
 Դուռը բաց է բախտս բաց է  
 Յակոբը բաւական լաւ է:

**ե Ե**  
 եղ բայր Եղբայր բոյն  
 Եղբայրս «Բամբ որոտան» կ'երգէ:  
 Յակոբը Պետրոսին Եղբայրն է:  
 Բէնեամինը իմ Եղբայրս է:  
 Թոչունը բոյն ունի եւ անոր մէջ  
 հաւկիթներ կը պահէ:

բուն բն բնու թիւն բնութիւն  
 Բնաւ բարկանաւ բարեկամ բոլոր  
 Բոլոր բարեկամները կարդաւ կը սիրեն:  
 Բնաւ մի բարկանար խաղի մէջ:

**ժ Ժ**  
 ժա ժամ աժ խաժ խաժակ

Ժամանակ ժառանդ ժայռ ժապաւէն  
 կարժառ ժանեակ ժամացոյց  
 Ես պղտիկ ժամացոյց մը ունիմ :  
 Ժամացոյցը ցոյց կուտայ ժամը :  
 Ժամանակը արագ կ'անցնի :  
 Ժողվել ժողով ժողովուրդ  
 Ժողովը ժամը ութնին է :  
 Դպրոցը առառուն ժամը իննին կը բացուի :  
 Ժուժկալ ժանդ բուժել ուժ ոյժ  
 ուժով յոյժ գոյժ վատոյժ  
 Ժլատ աղահ ըսել է :  
 Ժուժկալութիւն համբերութիւն ըսել է :

Ճ Ծ

Ճա աճ ճե ճեծ ճի ճիծ  
 Ճուծ ճուծ ճունկ ճամ ճամել  
 Ճակել ճածուկ ճաւի ճիծենակ  
 Պղտիկ աղջիկը ճաւի աչեր ունի :  
 Գրիչը ինծի տուր :

Ծիծենակը սիրուն թոշուն մըն է :  
 ըսկիզբ սկիզբ ծառ ծիածան  
 Ծիծենակը գարնան սկիզբը կուգայ :  
 Ծիծենակը մեր երկրի գարնան աւետարենն է :  
 Ծիծենակը մեծ ծառի մը վրայ  
 ըոյն մը ունի :  
 Ծիածանը գեղեցիկ գոյներու կամար մըն է :  
 սըրս կել սըրսկել սըրկել  
 Եթէ ջուր սըրկեմ արեւու լոյսին դէմ,  
 ջուրի կաթիլները ծիածանի պէս  
 սիրուն գոյներ կ'առնեն :  
 Կերակուրը լաւ ծամելով մարդ եր  
 առողջութիւնը լաւ կը պահէ :

Ճուխ ածուխ ճխան  
 Ճիս նե լոյզ ծխնելոյզ  
 Երբ առառուն մայրիկը կրակը կը վառէ՝  
 ածուխին ծուխը ծխնելոյզէն վեր կ'ելնէ :  
 Կրակը չվառիր եթէ ծուխը ծխանէն  
 դուրս չելնէ :

Ճ Զ

Ճա ճաղ ճախ ճե ճեռն ճայն  
 ճի ճիւաւոր ճիդ ճուկ բարձ  
 ճըկ ճկ ճկնորս բարձր ճը մեռ ճմեռ  
 Երուանդը բարձր ճայն ունի:  
 Ջապելը աղուոր ճեռաղործներ ունի:  
 Ծիծեռնակը ճմեռ չեղած կը թողու մեր եր-  
 կիրը եւ հեռու տեղեր կ'երթայ:  
 Ջմեռ ատեն ճիւն կուգայ:  
 Դրացի տղաները ճիւնդնդակ կը խաղան:  
 Չորի մէջ դետակ մը կայ.  
 Ջկնորսը ջուրին եղերքը նստած ճուկ  
 կ'որսար:  
 «Ջայն տուր ո՞վ ծովակ» երգը գիտեմ ես:  
 Խնձոր խնձորենի տահճ տահճենի  
 դեղճ դեղճենի

Ճ Ճ

Ճա ճաղ ճառ ճանճ ճաճանչ լաճ  
 ճե ճեմ ճերմակ ճառագայթ

ճիդ ճըդ ճդ ճկնաւոր կարճ մաճ  
 ճըադ ճամբայ ճակատ ճիւդ  
 Ճանճերը աղտոտ միջատներ են:  
 Ճազարը սիրուն պղտիկ կենդանի մըն է:  
 լիճ լճակ կաւիճ վաճառական  
 Վանայ լիճը ծովակ մըն է:  
 ճարպիկ արհեստաւոր  
 ճարտար արհեստաւոր  
 Կաւիճով կը գրեն գլատախտակին վրայ:  
 Կը հաճի՞ս կաւիճը ինծի տալ:  
 Ճանճերը եւ մժղուկները ճրագի լոյսին  
 կուգան:  
 Խնձորենիին ճիւղերը ճերմակ ճաղիկներով  
 կը ծածկուին գարնան:

Հ Յ

շա շատ շու շուտ շուշան շուն  
 շէ շէն շի շիւ շու շու  
 շողդամ շիտակ շիրակ շուրջ

Մեր տունը պղտիկ շուն մը կայ:  
 Սարդիսը հացի կտոր մը առաւ եւ շոնտին  
 ցուցուց.  
 Շունը վազեց իր պոչը շարժելով՝ հացի  
 կտորը բռնելու:  
 Սարդիս վազեց, շունն ալ ետեւէն վազեց  
 հացին համար:  
 Սարդիս կատակ կ'ընէր:  
 Շունը բարկացաւ եւ սկսաւ հաջել:  
 Սարդիս հացի կտորը նետեց վեր.  
 Շունը ցատկեց վեր եւ բերնով բռնեց դայն:  
 Շուրջի տղաները նայելով կը զուարձա-  
 նային:

փ                  Փ

փա ափ փառ Փառնակ փափուկ  
 փայլ փայլուն փուռ փունջ փնջիկ  
 փունջ մը ծաղիկ  
 լուսինը կը փայլի արձաթի պէս

Յարութիւնը անդամ մը դպրոցէն շատ կա-  
 նուխ տուն եկաւ:  
 Մայրիկը անոր հարցուց.  
 «Ի՞նչպէս այսպէս շուտ եկար. դպրոցէն  
 վախա՞ր, ի՞նչ ըրիը»:  
 Յարութիւնը պատասխանեց.  
 «Ես դպրոցէն չփախայ, մայրիկ. կամաց  
 կամաց քալելով եկայ»:

Ք                  Ք

քա քար քաղ քաղել աք քաղաք  
 կառք գիրք փափաք հաւաքել Առաքել  
 Քաղաքէն դուրս ելանք դաշտը երթալու ու  
 ծաղիկներ քաղելու:  
 Առաքել, քանի՞ գիրք ունիս:  
 Ես երկու գիրք ունիմ:  
 Շատ փափաք ունիմ հայերէն գրել կարդա-  
 սորվելու:

օ                  Օ

օր օրօր օրօրոց օդուտ օտար


Շպտակար օդնական օտարական օրօրանք  
օժիտ օժտել օժտուած օձ օձապտոյտ  
Մայրիկը օրրանը կ'օրորէ:  
ՄԵնք Ամերիկայի մէջ օտարական ենք:  
Քաղաքացի ըլլալ օդտակար է:  
Հայոց երկիրը չենք մոռնար:  
Ամէն օձ թունաւոր չէ, բայց ատելի է:

Փ Ֆ

Փա Փէ Փէս Ֆրանսա Փրանսերէն  
Թիւրքերը Փէս կը դնեն:  
Ֆրանսերէնը գեղեցիկ լեզու մըն է:  
Գալիֆորնիայի մէջ երկու քեռի ունիմ:  
Ֆլորիտա եւ Գալիֆորնիա տաք նահանգ-  
ներ են:



ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Ա.



ԿԱՏՈՒՆ ԵՒ ԻՐ ԶԱԳԼ

Տես այս պատկերը.  
Ի՞նչ կը տեսնես այս պատկերին մէջ.  
Պատկերին մէջ կը տեսնեմ կատուն եւ իր  
ձագը:  
Ձագը գնդակի հետ կը խաղայ:  
Մայրը թաթերը գնդակին ետեւը դրած է:  
Ձագը իր թաթերով գնդակը կը բռնէ:  
Պղտիկ կատուները շատ կը սիրեն գնդակով  
խաղալ:


Երբ գնդակը կը գլուռի, պղտիկ կատուն կը  
ցատկէ եւ թաթիկներով զայն կը բռնէ:  
Գնդակին վրայ այնպէս կը ցատկէ, կարծես  
մուկ կը բռնէ:

---

Կատուն եկաւ փիսիկ-փիսիկ  
Հաղար նազով ինչպէս հարսիկ,  
Դունչը սրբեց թաթիկներով,  
Մաղը սանտրեց չանչիկներով:

### Ի՞նչ Աղօհօր է ԴՊՐՈՑ ԵՐԹԱԼ

Ինչ աղուոր է դպրոց Երթալ  
Խաղալ, երգել, գրել, կարդալ.  
Դեռ պղտիկ եմ, բայց շարունակ  
Դաս սորվելու ունիմ փափաք.  
Բան չեմ գիտեր այսօր իրաւ,  
Բայց վարժուհիս այնպէս մ'ըրաւ,  
Դասս այնպէս մը սորվեցուց,  
Որ կըմբռնեմ ես հիմակուց:  
Ան ալ նման է մայրիկիս,  
Կր իրատէ, կը կրթէ զիս:




### ՀԱՅԻ ԵՒ ԱՔԱՂԱՂԸ

Այս պատկերին մէջ կը տեսնեմ հաւ մը եւ  
աքաղաղ մը,  
Աքաղաղը հաւէն քիչ մը աւելի մեծ է:  
Աքաղաղը գեղեցիկ պոչ մը ունի  
Գոյնզգոյն փետուրներով:  
Հաւը օդտակար կենդանի մըն է:  
Հաւը հաւկիթ կ'ածէ:  
Հաւկիթը լաւ սնունդ է պղտիկ տղաքներուն  
եւ աղջիկներուն համար:  
Զմեռ ատեն հաւը քիչ կ'ածէ.  
Բայց ամառը գրեթէ ամէն օր հաւկիթ մը  
կ'ածէ:  
Ագարակին մէջ շատ մը հաւեր կը պահեն և  
հաւկիթները կը ծախեն:  
Աքաղաղը առտուն կանուխ կ'արթննայ եւ  
կու-կու-լիկ-կու կը խօսի:



ՇՈՒՆԸ


Ասիկա խոշոր շունի մը պատկերն է:  
Շունը թաթերը վար կախած կը նստի.  
Աչքերը տնկած է դէպի մէկ կողմ:  
Մազոտ ականջները երկու կողմերը կախ-  
ուած են:  
Շունը հաւատարիմ կենդանի մըն է:  
Տունին պահապանն է:  
Հովիւները միշտ շուներ կը պահեն իրենց  
ոչխարները պահպանելու համար:  
Գայլերը ոչխարներու վրայ կը յարձակին,  
եթէ շուներ չըլլան անոնց բոլորտիքը:  
Երբ անծանօթ մէկը տան մօտենայ,  
շունը կսկսի հաջել:  
Շունը իր տէրը կը գտնէ անոր քալած ճամ-  
բաներուն վրայ ձգուած հետքերը հոտ-  
ուրտալով:



ՍԻՐՈՒՆ ԳԱՌՆՈՒԿ

Ոիրո՛ւն, անմեղ իմ գառնուկ,  
Բուրդըդ ճերմակ ու փափուկ,  
Վաղելով դաշտ ու արօտ,  
Մօրըդ կը քաշես կարօտ:  
Մի լար, գառնո՛ւկ սիրական,  
Փոքրիկ տղու մը նըման,  
Կուզայ մայրըդ, հետը շատ  
կը բերէ քեզ անուշ կաթ:





ԵՐԿՈՒ ՀՆԴԿԱՀԱԼԻՔԻ

Ահա երկու հնդկահաւեր .  
Արու հնդկահաւը գեղեցիկ պոչ մը ունի :  
Պոչը բացած է հովահարի պէս :  
Թեւին մէկը կիսովին բաց է :  
Հնդկահաւը թեւեր ունի բայց չկրնար  
թռչիլ :  
Գլխուն վրայ կտուցին վերեւը բբուկ մը  
ունի :  
Բբուկը կախուած է մէկ կողմ :  
Տեսե՞ր ես երբեք հնդկահաւ մը :  
Հնդկահաւը համեզ միս ունի :  
Ամերիկացիք կուտեն զայն մեծ տօնի օ-  
րերուն , մանաւանդ Շնորհակալութեան  
տօնի օրը :  
Եղ հնդկահաւը մեծ պոչ չունի :  
Բբուկն ալ շատ պղտիկ է :



ԳԻՒՂԱԿԱՆ ԿԵՍՆՔ


Ահա գիւղակի մը պատկերը .  
Գիւղակը թլուքի մը ստորառը կը գտնուի  
եւ լճի մը եղերքը :  
Լճի մէջ կը տեսնեմ պղտիկ նաւ մը :  
Կրնաս տեսնել նաւուն երկու կայմերը :  
Մօտիկը կը տեսնեմ երկու կով եւ կին մը :  
Կովին մէկը պառկած է գետին ,  
Միւսը կը կենայ ոտքի վրայ կնոջ քով :  
Կինը ձեռքը դրած է կովին վրայ :  
Կնոջ ձեռքը կայ դոյլ մը :  
Այդ դոյլին մէջ պիտի կթէ կաթ :  
Հեռուն գիւղակին մօտերը կը տեսնեմ ու-  
րիշ կենդանիներ :

Արի, արի, տանտիկին,  
Նայիր իմ լիք ծծերին,  
Գոզնոցդ կապիր,  
Առատ կաթ կթիր:  
Միայն հորժուկիս,  
Սիրուն զաւակիս  
Բաժինը թողես  
Իսպառ չդարտկես:




ԶԱՄԲԻԿԻ ԵՒ ՄՏՐՈՒԿԻ

Ահաւասիկ զամբիկ մը եւ իր մտրուկի:  
Պղտիկ մտրուկը մօրը կաթը կը ծծէ:  
Մատակ ձին զամբիկ կը կոչուի:  
Ձին շատ օգտակար կենդանի է.  
Մարդիկ կը հեծնան անոր վրայ, թէ զրօ-  
սանքի եւ թէ ճամբորդութեան համար:  
Մարդիկ ձիով կը ճամբորդեն՝ ուր որ եր-  
կաթուղի չկայ:  
Ձին կառք կը քաշէ եւ բեռ կը կրէ:  
Ձին ալ շատ հաւատարիմ է իր տիրոջ:  
Իր գործը համբերութեամբ կը կատարէ:  
Ձին խոտ, վարսակ եւ գարի կուտէ:



ԷՇԼ

Էշլ ձիէն պղտիկ կենդանի մըն է.  
Էշլ երկար ականջներ ունի:  
Էշլ ձիու չափ զօրաւոր չէ,  
Բայց շատ օգտակար կենդանի է:  
Կը գործածուի թէ բեռ կըելու եւ թէ հեծ-  
նելու:  
Էշլ շատ ապուշ ըլլալու համբաւ ունի,  
Բայց կարծուածին եւ տեսնուածին չափ ա-  
պուշ չէ:  
Յամախ աւելի յամառ է:



ԱՌԻՒԾԻ

Գիտէ՞ք թէ ինչ է այս պատկերը:  
Առիւծի մը պատկերն է այս:  
Առիւծը խիստ զօրաւոր եւ ամեհի կեն-  
դանի մըն է:  
Առիւծը կը բնակի տաք երկիրներու մէջ:  
Արուն ունի գեղեցիկ բաշեր գլուխին վը-  
րայ:  
Առիւծը ունի երկար պոչ մը որ կը վեր-  
ջանայ փունջ մը մազերով:  
Առիւծը մսակեր է, կորսայ զանազան  
կենդանիներ. ճանկերը չատ սուր են եւ զօ-  
րաւոր, արագ շարժումներով իր որսը կը  
բգլէ եւ կուտէ:  
Առիւծը երբ անօթի է կը յարձակի նոյն  
խոկ մարդու վրայ:  
Առիւծը բաղդատմամբ ուրիշ գիշատիչ  
կենդանիներու վեհանձն կենդանի մըն է:  
Առիւծը կ'ընտելացնեն մարդիկ եւ զար-  
մանալի խաղեր կը ցուցադրեն:




ԱՂՕԹՔ

Փառք քեզ Աստուած իմ,  
Որ տուիր այսօր,  
Ինչպէս յարաժամ,  
Ինձի կերակուր:

Շնորհացդ ցողէն  
Կաթէ՛ իմ վրայ,  
Որ Հոգիս անբիծ,  
Սիրտս սուրբ ըլլայ:

Լոյս տո՛ւր իմ մտքիս,  
Եւ ուղիղ ճամբան  
Ցո՛յց տուր, որ մանրիկ  
Քայլերս ընթանան:





ՓԻՂԸ

Ասիկա փիղի պատկերն է:  
Փիղը ապրող կենդանիներէն ամենէն մէծն  
է:

Փիղը կը բնակի Հնդկաստանի եւ ուրիշ  
տաք երկերներու մէջ:

Փիղը քթի տեղ երկար կնճիթ մը ունի որ  
իբրեւ ձեռք կը գործածէ:

Կնճիթով կընայ վերցնել նոյնիսկ յարդի  
կտոր մը:


Փիղին վիղը շատ կարճ է եւ խոտ ուտելու  
համար գետին չհամիր:

Ան իր կնճիթով խոտը կը փրցնէ եւ բեր-  
նին կը տանի:

Կնճիթին երկու կողմը ժանիքներ կը ցըց-  
ուին:

Փիղին մորթը եւ ոսկորները թանկագին  
են:

Փղոսկը կը շինեն սանտր եւ ուրիշ զա-  
նազան պիտանի առարկաներ ու զարդեղէն-  
ներ:



ԽՈՉԵՐ ԵՒ ԻՐԵՆՑ ԶԱԳԵՐԸ

Գիտէ՞ք թէ ի՞նչ կը կոչուին այս կենդա-  
նիները:

Այս կենդանիները խոզ կը կոչուին:

Պատկերին մէջ կը տեսնեմ երկու մեծ խո-  
զեր եւ եօթը խոզի ձագեր:

Երկու ձագեր կաթ կը ծծեն իրենց մօր  
ստինքներէն:

Պատկերին մէջ կը տեսնեմ նաեւ ջուրի  
տաշտ մը:

Խոզուկ մը տաշտին մօտեցած է ջուր խմե-  
լու:

Խոզերը կը մեծցնեն ազարակներու մէջ.

Անոնց միսը կուտուի եւ յարգի է:

Խոզը շատակեր կենդանի մըն է:



ՊԱՌԱԽԻՆ ԿՈՎԸ


Զիւն է գալիս փաթիլ-փաթիլ,  
Հետն ալ անձրեւ կաթիլ կաթիլ.  
Այդ միջոցին մի պառաւ կին  
Հորթ էր փնտռում դաշտի միջին:

Կովը եկաւ տաւարիցը,  
Կուրծ ու ծծեր կաթնով լիքը.  
Հորթուկս ուր է նա բառաչեց,  
Խեղճ պառաւին լացացրեց:

Մինչդեռ այսպէս պառաւ ու կով  
Ողբում էին լաց ու կոծով,  
Յանկարծ լսւեց մի բարակ ձայն.  
Կովն իմացաւ, որ հորթն է այն:

Կովը վազեց բառաչելով,  
Պառաւը յետքից տընքտընքալով.  
Կորած հորթը մօրը գտաւ,  
Լիք ծծերը բերանն առաւ:

Ծծեց բոլոր կաթն ու տողեց  
Տանտիկնոջը բան չժողեց.  
Բայց պառաւը այս անգամին  
Սիրով ներեց իր հորթուկին:



ԵՂՆԻԿՆ ՈՒ ԻՐ ԶԱԳՈՒԿԸ

Կը տեսնէ՞ք եղնիկին պատկերը:  
Եղնիկին հետ կը տեսնեմ նաեւ իր ձագը:  
Եղնիկը երկար եւ ճիւղաւոր եղիշերներ  
ունի:

Չագը եղջիւր չունի. Եղջիւրը ետքէն կը  
բուսնի:

Եղնիկի արուն եղջերու կը կոչուի:  
Եղնիկը կը բնակի լեռնոտ վայրերու մէջ:  
Շատ կը սիրէ թափառիլ բարձր լեռներու  
եւ ջրարբի ձորերու մէջ:

Եղնիկը սիրուն բայց վախկոտ կենդանի  
է. խիստ արագ կը վազէ:



ԶՈՒԿԵՐ ԵՒ ԱՅԼՆ

Ի՞նչ կը տեսնէք այս պատկերին մէջ:  
Պատկերին մէջ կը տեսնեմ շատ մը ձու-  
կեր. օձաձուկ մը եւ խեցգետին մը:  
Կը տեսնեմ նաեւ խոշոր սակառ մը:  
Գիտե՛ս թէ ի՞նչով լեցուն է սակառը:  
Սակառը լեցուն է ոստրէներով:  
Օձաձուկը սակառին ձախ կողմն է:  
Խեցգետին սակառի ետեւն է եւ գլուխը  
կերեւր աջ կողմէն:  
Չուկերը ջուրի մէջ միայն կրնան ապրիւ.  
Երբ ջուրէն դուրս ելլեն կը մեռնին:  
Մարդիկ ջուրի մէջ կը խեղղուին եւ կը  
մեռնին:  
Չուկերն ալ օդի մէջ կը խեղղուին եւ կը  
մեռնին:  
Չուկերը խորիներով կը շնչեն. անոնք  
թոք չունին մեզի պէս:  
Խորիները ձուկին ականջներն են:




ԿՕՇԿԱԿԱՐԸ

Փողոցէ մը մի օր անցայ,  
Խանութէ մը ներս նայեցայ.  
Կօշկակարը ասեղն առեր  
Հա՛ կը կարէր, կօշիկ կարէր.  
Թափաթաքթիք, թիքաթաքթիք  
Ահա՛ այսպէս շինէր կօշիկ.

Հերիւններով ծակեր բանար  
Ներբանի վրայ մէկ վեր, մէկ վար  
Ապա փայտէ գամեր կ'առնէր.  
Ահա՛ այսպէս զանոնք գամէր  
Թափաթաքթիք, թիքաթաքթիք  
Ահա՛ այսպէս շինէր կօշիկ:

Կաղապարին վրայ կը շարէր  
Կաշեայ փոքրու մեծ կտորներ,  
Ու մեծ թելովն ասեղն առեր  
Հա՛ կը կարէր, կօշիկ կարէր.  
Թափաթաքթիք, թիքաթաքթիք,  
Ահա՛ այսպէս շինէր կօշիկ:



ԾԻԾԵՌՆԱԿԸ

Պատուհանիս տակ  
Իր բոյնը շինեց,  
Սիրուն ծիծեռնակ,  
Հաւկիթներ ածեց:  
Չագերը ելան  
Կտուցներ գեղկան.  
Իրենց մօր ըսին  
Չայնով խնդագին  
«Բի՛, բի՛, բի՛, բի՛,  
Մայրի՛կ սիրելի,  
Զի՛, զի՛, զի՛, զի՛,  
Ուտեստ բեր մեղի»:



ՊԱՌԱՒԻԻՆ ԱՅԾՎԸ

Պառաւն այծ մը ունէր,  
Փոքրիկ, սիրուն այծ,  
Ինքն անով կ'ապրէր  
Աղքատ մնացած,  
Խեղճուկ ու մինակ,  
Աղքատ մնացած:

Իր այծիկն օր մը  
Ան դաշտը տարաւ,  
Դալար հովտին մէջ  
Արածել տուաւ,  
Կուշտ կուշտ, կուշտ կուշտ  
Արածել տուաւ:


Մարտ ամսոյ վերջն էր,  
Ցուրտ հով մը փչեց,  
Պառաւի աչքէն  
Այծն հեռու վանեց,  
Ափսո՞ս, մեծ ափսո՞ս,  
Այծն հեռու վանեց:

Ի հարկէ գայլեր  
Այծը լափեցին,  
Խեղճուկ պառաւին  
Կոտոշներ թողին,  
Միայն ու միայն  
Կոտոշներ թողին:

Պառաւն էր նստած  
Փունջ մը խոտ ձեռին,  
Այծը կը կանչէր  
Զայնով տրտմագին.  
(Եկուր, սիրո՛ւն, Եկուր),  
Զայնով տրտմագին:

ԳԱՐՈՒՆ

Եկուր գարուն  
Գարո՛ւն սիրուն,  
Բե՛ր մեզ արեւ,  
Յօդ ու անձրեւ.  
Ցորե՛ն բուսցուր,  
Պտո՛ւղ հասցուր,  
Ուտենք, խմենք,  
Աստուած օրհնենք:




ԳՈՐԾԸ

Կան կենդանիներ որ թէ ջուրի մէջ կ'ապ-  
րին եւ թէ ցամաքի վրայ:  
Այդպիսի կենդանիներէն է գորտը, որ կը  
ահսնէք վերի պատկերին մէջ:  
Գորտը պղտիկութեան ատեն ոտք չունի,  
այլ գլուխ մը եւ պոչ մը ու կը լողայ ջուրի  
մէջ:  
Այդ վիճակին մէջ գորտը շերեփուկ կը  
կոչուի:

Շերեփուկը թոք չունի այլ միայն խոիկ-  
ներ, ուստի ջուրէն դուրս չկրնար ապրել:  
Շերեփուկը քանի մեծնայ պոչը կ'անյայ-  
տանայ, թոքերը կ'սկսին երեւնալ եւ վեր-  
ջապէս վերի գորտին ձեւը կստանայ: Այն  
ատեն կրնայ ապրել թէ ցամաքի վրա եւ  
թէ ջուրի մէջ:

Գորտերը կը սնանին ճանճերով եւ որդե-  
րով:



ԿՐԻԱՆ

Այս պատկերին մէջ տեսնուած կենդանին  
կրիայ կը կոչուի:


Կրիան իր մարմնոյն բոլորափը թանձը  
պատեան մը ունի:

Պատկերի մէջ տեսնուած կրիան գլուխը,  
սոքերը եւ կարճ պոչը պատեանէն դուրս  
հանած է:

Երբ շուն մը, կատու մը կամ ուրիշ ուեւէ  
թշնամի կենդանի կրիային վնասել ուղէ,  
կրիան անմիջապէս իր սոքերը, գլուխը եւ  
պոչը պատեանէն ներս կը քաշէ եւ այդպէս  
կը պաշտպանուի: Պատեանը շատ կարծր  
ըլլալուն ոչ կը խածնուի, ոչ ալ կը ճան-  
կուի:

Կրիաները կապրին թէ ցամաքի վրայ եւ  
թէ ջուրի մէջ:

Երբեմն ջուրի տեսակները կամ՝ որ շատ  
խոշոր են:



ՓԵԹԱԿԸ ԵՒ ՄԵՂՈՒՆԵՐԸ

Կը տեսնէ՞ք մեղրի փեթակը եւ անոր  
շուրջ թռչող պղտիկ մեղուները:

Այդ պղտիկ մեղուները շատ ժրաջան մի-  
ջատներ են:

Լոյս առաւօտէ մինչեւ իրիկուն բզբզալով  
կը թռչողին ծաղկէ ծաղիկ եւ մեղրի հիւթեր  
կը հաւաքնեն:

Երբեմն շատ հեռու տեղեր կերթան իրենց  
սիրած ծաղիկներ գտնելու:

Երբ մեղուն իր պղտիկ մարմնոյն մէջ կը  
ամբարէ քչիկ մը մեղրի հիւթ, զայն կը բե-  
րէ եւ փեթակին մէջ կը դնէ: Ետքէն նորէն  
կ'երթայ նորը բերելու եւ այսպէս մինչեւ  
իրիկուն կ'աշխատի:

Ժամանակ մը անցնելէ ետք փեթակը կը  
լեցուի խիստ համեղ մեղրի պաշարով:

Մեղրը կը լեցուի մեղրամոմէ շինուած  
պղտիկ խոռոչներու կամ բջիջներու մէջ որ  
խորիսի կը կոչուին:

Խորիսիւը գեղեցիկ հիւսուածներու երե-  
ռոյթ մը ունի:

Մեղուները կը խնամեն ագարակներու  
մէջ:

Այն ագարակապանը որ մեղու կը պահէ  
մեղրաբոյծ կը կոչուի:

Չմեռ ատեն մեղուները ծաղիկ չեն կրնար  
գտնել, ուստի իրենց տաք փեթակի մէջ կը  
հաւաքուին եւ իրենց պատրաստած մեղրին  
մէկ մասը կուտեն:


Մեղրին մեծ մասը ագարակապանին կը  
մնայ, որ հանելով կը ծախէ:

Մեղուները խայթոց ունին եւ եթէ մէկը  
անոնց վնաս ընել ուղէ, անոնք կը յարձակին  
անոր վրայ եւ խայթելով կը փախցնեն  
զայն:

Հա՛, ծաղեցաւ արեգակը,  
Հա՛, ծաղկեցաւ մանիշակը,  
Մեղուն թողուց իր փեթակը,  
Տղորզալով, տղորզալով:

Մեղուն թուաւ ծաղկէ ծաղիկ,  
Մեղրը առաւ քաղցը անուշիկ,  
Մոմը տարաւ հոտոտ, լուսիկ,  
Բղբըզալով, բղբըզալով:

Անուշ մեղրը մանըր տղոց,  
Դեղին մոմն ալ ամէն որբոց:



ԲԱԴԵՐ, ԱԱԳԵՐ, ԵՒ ԻՐԵՆՑ ԶԱԴԵՐԸ

Գիւղի տնակին մօտ լիճ մը կայ, ուր բա-  
ղերը լողալու կերթան:

Լճի եղերքը վայրի շուշաններ բուսած են:  
Բաղերը եւ սագերը լողալ շատ կը սիրեն:  
Կը տեսնէ՞ք ինչպէս բաղերը եւ իրենց  
ձագուկները հանդարտ հանդարտ կը լողան:

Բաղերը եւ սագերը անմիջապէս որ հաւ-  
կիթէն զուրս ելնէն՝ տոտիկ տոտիկ կը վա-  
զեն դէպի զուրը եւ չնորհալիօրէն կը լողան:

Ոչ ոք անոնց լողալ կը սորվեցնէ:

Գիտէ՞ք ինչպէս կը լողան անոնք:

Տեսէք պատկերին մէջ անոնց տոտիկները.  
մատները մաշկով միացած են:

Զուրի մէջ անոնք կը բանան իրենց մաշ-  
կոտ տոտիկները եւ թիւկի պէս ետ առաջ  
շարժելով առաջ կերթան:

Բաղին կտուցը աւելի տափարակ է քան  
սագին:

ՄԱՆՈՒԿ. —

Բաղիկ, բաղիկ,  
Կարմիր թաթիկ,  
Ո՞ւր ես գնում,  
Կամաց, կամաց,  
Զագուկներդ չորս կողմ առած :

ԲԱԴ. —


Ես գնում եմ ջուր բերելու,  
Զագուկներս լուսանալու,  
Զագուկներս մաքուր-մաքուր,  
Տղոց երեսն աղտ է ու մուր :

ՄԱՆՈՒԿ. —

Ճու, ճու, ճու, ճու, շատակեր  
Սեւ ու սպիտակ խմ սագեր,  
Հերիք, որչափ լողացիք,  
Կարմիր տոտիկ լուացիք;  
Հերիք, որչափ գետին մօտ  
Որդեր կերաք դուք տղմոտ.  
Երթանք, երթանք դէպի տուն,  
Զեզ կուտ կուտամ իրիկուն :

ԱԱԳԵՐ

Ղա՛-ղա՛, ղա՛-ղա՛, գոռացին,  
Թո՛ղ ջուր մանենք մենք կըկին,  
Դեռ չենք ուզում գնալ տուն,  
Մանել աղտոտ հաւաքուն.  
Զրի մէջ վայր ու վեր  
Պէտք է մաքրենք մեր թեւեր .



ԳԻՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Գետին միւս կողմը կամուրջէն ճիշդ ան-  
դին կը գտնուի գիւղին պղտիկ եկեղեցին:  
Եկեղեցին զանգակատունը բոլոր տու-  
ներէն ու ծառերէն բարձր կը մնայ:  
Երբ կիրակի եկեղեցիկ ժամանակը գայ,  
զանգակը բարձր կը Հնչէ գիւղի մէկ ծայրէն  
միւսը:  
Գիւղի ժողովուրդը մեծ ու պղտիկ կու-  
րան աղօթք ընելու:  
Գիւղէն բաւական հեռու կան շատ բարձր  
լեռներ որ գըեթէ մինչեւ ամպերը կը հաս-  
նին:

Անոնց գագաթները յաճախ ձիւնով ծած-  
կուած կ'ըլլան:

Մենք ամէնքս ալ կը սիրենք մեր գիւղին  
Եկեղեցին ու դպրոցը:

Գետակը որ կը տեսնէք հեռուի լեռներէն  
կուզայ:

Շատ մը աղբիւրներ վտակներ կը շինեն,  
վտակները իրարու միանալով առուակ կը  
կազմեն եւ վերջապէս առուակներ ու վտակ-  
ներ միանալով կը կազմեն մեր տեսած գե-  
տակը:

Գիւղի տղաքները ամառ ատեն շատ կը  
սիրեն լողալ գետակի մէջ:



ԶՄՇԿՈՒՄ

Զմեռատեն մեր գետակը եւ լիճերը կը  
սառին:

Որչափ ուրախ եւ զուարթ ժամանակ

կ'անցնեն պղտիկները եւ մեծեր սառած ջու-  
րի վրայ:

Դպրոցի եւ գործի ժամերէ դուրս անոնք  
կը հաւաքուին սառի վրայ եւ ոտքերուն վը-  
րայ չմուշկներ անցութած զուարթօրէն կը  
չմշկեն:

Ես առանց իյնալու երկա՞ր երկա՞ր կը  
սահիմ սառին վրայ:

Չմշկելը առողջ զրօսանք մըն է:  
Երբ ես չմշկեմ այդպէս, երբեք պաղ չեմ  
զգար:



ԽՈՒՄԲ ՄԸ ԶԻՆՈՒՈՐՆԵՐ

Կը տեսնէ՞ք զինուորներու այս խումբը:  
Ամէնքն ալ մէկ ձեւով գտակ եւ նոյն ձե-  
ւով հագուստ ունին:  
Հագուստը զինուորական համա-  
րենց հագուստը զինուորական համա-  
դգեստ է:

Ամէնքն ալ մէյ մէկ հրացան ունին իրենց  
ուսերուն վրայ եւ կարգով շարուած կանո-  
նաւոր քայլերով կը քալեն: Իրենց խմբա-  
պետը առջեւէն կը քալէ եւ ունի գեղեցիկ  
ուսնոց մը:


Խմբապետը իր սուրը մերկացուցած եւ  
ուսին վրա դրած ձիդ մարմինով կը քալէ.  
զինուորները նոյնպէս ուղիղ եւ ձիդ իրանով  
անոր ետեւէն կ'երթան:

Խմբապետի քովէն կը քալէ խումբին  
թմբկահարը:

Զինուորները իրենց պետերուն շատ հնա-  
զանդ են, եթէ խմբապետը հրամայէ անոնց  
իրենց կեանքը զոհել իրենց երկրի պաշտ-  
պանութեան համար, անոնք քաջութեամբ  
յանձն կ'առնեն:

Մեր վատ դրացի թուրքերը եւ քիւրտերը  
անվախ կուգան կ'աւերեն մեր երկիրը, կը  
հալածեն, կը չարչըկեն եւ կը ջարդեն մեր  
եղբայրները եւ քոյրերը, մայրեն ու հայ-  
րերը: Կը քանդեն մեր գեղեցիկ եկեղեցինե-  
րը եւ դպրոցները, կ'այրեն մեր տուները,  
որովհետեւ հայ զինուոր չկայ զանոնք պաշտ-  
պանելու:

Հայրս, մայրս եւ մենք ամենքս կը հաւա-  
տանք որ օր մը զինուորներ պիտի դան եւ  
Հայաստանը պիտի ազատեն մեր թշնամի-  
ներէն:



### ՇՈԳԵՆԱՐ

Տեսե՞ր էք երբեք շոգենաւ մը:

Շոգենաւը հսկայ չէնքի մը կը նմանի, քիչ  
մը նեղ բայց շատ երկար, չէնք մը որ ջուրի  
երեսին վրայ կը ծփայ:

Շոգենաւին մէջ կան շատ՝ մը պզտիկ սեն-  
եակներ, խոշոր սրահներ, ճաշաբաններ եւ-  
այլն:

Անոր վրայ կգտնուին խոշոր մեքենաներ,  
որ շոգիով կը դառնան:

Վերի պատկերի մէջ շոգենաւի երկու կող-  
մը խոշոր անիւններ կան, երբ շոգին մեքե-  
նաները կը դարձնէ, այդ անիւններն ալ կը  
դառնան եւ հսկայ շոգենաւը դէպի առաջ կը  
լողայ:

Շոգենաւին վրայ կան կայմեր, որոնց  
գագաթը դրօշակներ կը ծածանին:

Մէջտեղը կայ ծխնելոյզը, որմէ որուրս  
կ'ելլէ թանձր մուխ:

Մարդիկ ծովի վրայ շողենաւով կը ճամ-  
բորդեն:

Հայրս եւ մայրս շողենաւով եկած են Ա-  
մերիկա, երկար երկար ճամբորդելէ ետք

Ես Ամերիկա ծնած եմ եւ զեռ շողենաւով  
չեմ ճամբորդած:

ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ահա! հասաւ նոր տարի,

Հետը բերաւ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զաւակ հօրն ու մօր:

Մանր տղայքն են ուրախ,

Ունին կաղին, գողիանաղ,

Սալորի չոր, չամիչ, թուղ,

Փշտ, ունար եւ ընկուղ:

Մանր տղայք, չմոռանաք,

Աշխարհում չէք մինակ.

Ուրիշ շատ խեղճ տղայք կան,

Աղքատ ու անօդնական:

Նոքա հայր ու մայր չունեն,

Սեւ չոր հացի կարօտ են.

«Աղքատներին ողորմած

եղէք», կ'ասէ ձեզ Աստուած:



Ես պղտըտիկ աղջիկ մըն եմ,  
Դպրոց երթալ շատ կը սիրեմ.  
Առտուն կանուխ զուարթ կ'ելլեմ,  
Հանդիսա նստած՝ դաս կը սերտեմ:

Փափաս, մամաս դիս շատ սիրեն,  
Աղուսր աղուսր բաներ կ'առնեն.  
Բայց ես անոնց չունիմ կարիք,  
Թուղթ ու գրիշ են իմ խաղալիք.



ՀՐՇՔ ԿԱՌՔԸ

Ինչպէ՞ս ձիերը արագ կը վագեն:  
Այս կառքը հրշէջ կառք է եւ վրայի մարդիկը հրշէջներ են:

Զինուորները երկիրը կը պաշտպանեն  
դուրսի կամ ներսի թշնամիներու դէմ, իսկ  
հրշէջները քաղաքը կը պաշտպանեն կրակի  
դէմ:

Հրշէջները զինուորներու պէս քաջ են եւ  
կարգապահ:

Շատ անդամ անոնք իրենց կեանքը կը զո-  
ւեն իրենց քաղաքը կրակէ ազատելու հա-  
մար:

Երբ տեղ մը ամենապղտիկ հրդեհ մը կը  
պատահի, հրշէջները անմիջապէս կը ցատ-  
կեն կառքի վրայ եւ կը վագեն կրակին վայ-  
րը:


Հաւատարիմ ձիերը կարծես ուրախ են եւ  
հպարտ կղզան մարդոց օգնութեան հասնե-  
լով:

Կառքին վրայ ջեռոց մը կայ որ շոգի  
կ'արտադրէ. շոգին ջուրը շատ վեր կը ցայ-  
տեցնէ խողովակի մէջն եւ ամենաբարձր  
շնչի վրայ կը հասցնէ:

Հրշէջները ուրիշ կառքեր ալ ունին, որոնց  
մէջ զանազան գործիքներ կը պահեն:

Իրարու մէջ անցած սանդուխներ ունին,  
որոնք կը բացուին, կը բարձրանան եւ բար-  
ձըր շնչիքներու գագաթը կը հասնին:

Եթէ մէկը շնչիքն վրայ մնացած է եւ ներ-  
սի սանդուխէն չկրնար իջնալ կրակի պատ-  
ճառով, կայտառ եւ քաջ հրշէջը անմիջապէս  
կը իր բարձր սանդուխով անոր օգնութեան կը  
հասնի եւ ապահով զայն վար կ'իջեցնէ:



ԵՐԿԱԹՈՒՂԻ

Ի՞նչ կը տեսնէք այս տեսարանին մէջ:  
Ես կը տեսնեմ բլուր մը, երկաթուղիի  
կառախումք մը:

Կառախումբը մեր բլուրին ստորոտն է եւ  
պղտիկ կամուրջի մը վրայէն կ'անցնի:

Կամուրջին ձախ կողմը ծառ մը կայ:

Բլուրին վրայ կը տեսնեմ տուն մը՝ չորս  
ծառերով շրջապատուած. հեռուն բլուրի  
գագաթը թուփերով ծածկուած է:

Երկաթուղին կ'երկարի ծովի եղերքը:

Ծովուն վրայ կը տեսնեմ երկու առագաս-  
տանաւեր:

Նաւերէն մէկը շատ շատ հեռու ըլլալու է,  
որովհետեւ հազիւ թէ առագաստի գագաթը  
կը տեսնուի:


Շոգեկառքի ծխանէն գուլայ գուլայ մուխ  
կելէ եւ ամպի պէս կը տարածուի հեռունե-  
րը, բլուրէն ալ անդին:

Մարդիկ քաղաքէ քաղաք երթալու համար  
շոգեկառքով կը ճամբորդէն:

Շոգեկառքը ետեւէն երկար կառախումբ  
մը կը քաշէ:

Հայրիկիս ու մայրիկիս հետ շոգեկառքով  
ճամբորդած եմ ես:

Շոգեկառքով Ռևտր գացած ենք, այնազ  
քեռիս եւ հարսնուկս տեսնելու:



### ԵԼԵԿՏՐԱԿԱՆԻՔ

Ամերիկայի մէջ ամէն տեղ մարդիկ ելեկ-  
տրակառքեր կը տեսնեն եւ կը հեծնեն:

Քաղաքները այնչափ խոշոր են որ մէկ  
ծայրէ միւսը երթալ երկար ատեն պի  
տոնէր ու շատ յոգնութիւն պիտի պատճ  
ոէր:

Հայրիկս ամէն առառ ելեկտրակա  
կառնէ իր գործին երթալու, իսկ իրիկո-  
նոյնպէս ելեկտրակառքով տուն կուգայ:

Հայրիկիս գործի տեղը շատ հեռու  
կառքով մէկ ժամ կ'առնէ, քալելով թեր  
երեք ժամ պիտի առնէր:

Պատկերին մէջ կառքին առջեւը կանո  
է վարիչը:

Ան մէկ ձեռքը բանալիի վրայ գրա  
միւսը արդելակի:

Բանալին դարձնելով կառքը կը շարժի,  
բանալին ետ բերելով ու արգելակը դարձնե-  
լով կառքը կը կեցնէ:

Կառքին ներս պատուհաններու առջեւ  
նստած են հեծնողները:

Կառքին ետեւի կողմը կանգնած է կառու-  
ղիութեա:

Կառուղիութեա միշտ հասած փողոցներու ա-  
նունը կուտայ անցորդներուն, եւ եթէ մէկը  
դուրս ելնել ուղէ դանդակի հարուած մը  
կուտայ վարիչին՝ կառքը կեցնելու:

Երբ անցորդը դուրս ելնէ ապահով՝ զան-  
սկի երկու հարուած կուտայ վարիչին եւ  
սրիչը կառքը առաջ կը քէ:


Երբ մէկը կառքը առնել ուղէ փողոցի մը  
մկխնը կ'սպասէ եւ վարիչին նշան կ'ընէ:  
սրիչը կառքը կը կեցնէ եւ երբ անցորդը  
զահով կառք ելնէ, կառուղիութեա դանդակի  
կու հարուածով նշան կուտայ առաջ եր-  
լու:

Դ տեսնէ՞ք կառքի վրայէն անցնող գիծը.  
Գիծէն ելեկտրական հոսանք կ'անցնի և  
ն վրայ գտնուած ձողի միջոցով ու-  
ո կ'երթայ եւ անխները կը դարձնէ:

Զողին ծայրը անուակ մը կայ, որ գիծի եր-  
կայնքով կը դառնայ ու ձողը գծին յարած  
կը պահէ:

Երբ վարիչը իր ձեռքի տակ բանալին  
դարձնէ, ելեկտրական ուժը վարի անխնե-  
րուն կը հաղորդէ եւ այդպէսով կառքը կը  
շարժի: Իսկ եթէ ան իր բանալին ետ դար-  
ձնէ՝ ուժը բերող թելերը իրարմէ կը բաժ-  
նուին ու շարժումը կը դադրի:

Վարիչը արգելակը կը դարձնէ շարժու-  
մը շուտով դադրեցնելու:



ԾԵՐՈՒՆԻ ՀԱՅՐԵՆՍՍԵՐԸ  
կը տեսնէ՞ք ճամբու եզրքը կեցած  
ըունի պարոնը:  
Ան իր գաւազանը թելին տակ առ  
մտածէ:  
Հայրենասէր հայ մըն է ան.

Հայաստանի տիսուր լուրերէն անոր սիրտը կը խշխայ:

Կուզէ իր տանջուող ազգակիցներուն օդութեան հասնիլ, բայց ան հարուստ մը չէ, որ դրամական օդնութիւն ընէ, երիտասարդ մը չէ որ երթայ ու զէնքի միջոցով դժբաղդ ժողովուրդը ազատէ:

Եւ տրտում տիսուր ճամբուն եղերքը կեցած Հայաստանի դաշտերուն կողմերը կը նայի եւ կ'երազէ:

Կը տեսնէ՞ք հպարտ եւ ազնիւ ձիաւորը, որ զինուորական հագուստ ունի, որ երիտասարդ է եւ նժոյդ ձի նստած կ'երթայ արայրի դաշտը:

Այդ կտրիճ ձիաւորի պատկերը ծերունիի ազն է: Ա՛հ, կը հառաչէ ծերունի հայրեակը. ի՞նչ կ'ըլլար որ երիտասարդ մը լայի եւ նժոյդ ձի նստած, պեխերս ոլոն հայոց օդնութեան հասնէի:

Բայց ափսոս որ այլեւս երիտասարդունը չդառնար, եւ ազնիւ ծերունիին բաղնքը սոսկ երազ մը կը մնայ:

Դուք, սիրելի պատանիներ, դուք որ դեռ տասարդ պիտի ըլլաք, յիշեցէք այս ծենին գաղափարական երազը: Դուք կը սյդ երազին իրականութիւնը ըլլալ: Երբ երիտասարդ ըլլաք, պատրաստ ոլլաք՝ հայոց օդնութեան հասնելու:

ՓՈՔՐԻԿ ԶԻՆԻՈՐԸ


Երբոր ես մեծնամ  
Ունենամ պեխեր,  
Պիտի դառնամ ես  
Զինուոր անվեհեր:

Հրացանն ուսիս՝  
Մէջքը թուր կապած,  
Ես պիտի զինուոր  
Բլլամ անկառկած:

Պեխերս ոլորած  
Ու կանգնած խըրոխտ,  
Յառաջ պիտ՝ երթամ  
Քայլով անյողդողդ:

Յառաջ, օ՞ն, յառաջ...  
Մէկ, երկու, ա՞ջ, ձա՞խ...  
Այսպէս ես մարզանք  
Պիտ՝ ընեմ անվախ:

Ես պիտի կոռւիմ  
Թշնամիին դէմ,  
Եւ հայրենիքիս  
Վրէժը լուծեմ:



ՄՇԱԿԻՆ ԵՐԳԻ

Ահա ծագեց կարմիր արեւ  
Տաք եւ պայծառ է օրը,  
Դէ՛, քաշեցէք, սիրուն եղներ,  
Յառաջ տարէք արօրը:  
Արտը վարենք, ակօս փորենք,  
Խոր ակօսներ հողին մէջ.  
Սերմը ցանենք, որ հունձ հնձենք,  
Յորեն դիզենք կալին մէջ:  
  
Կըզայ ձմեռ—մենք վախ չունինք—  
Ուրախ կ'անցնի մեր օրը.  
Ուտելու միշտ պաշար ունինք,  
Լի եւ կուշտ է մեր փորը:  
  
Դէ՛, քաշեցէ՛ք, սիրուն եղներ,  
Շուտով վարենք արտերը,  
Թող չասեն մեր դրացիներ՝  
Ծոյլ են հայու եղները:



ՀԱՅԿ

Ինչպէս ամէն ազգի՝ նոյնպէս մեր  
ազգի սկիզբը շատ յայտնի չէ. միայն ա-  
ւանդութիւնով քիչ մը տեղեկութիւն հա-  
սած է մեզի:

Մեր առաջին պատմագիրը Մովսէս Խո-  
րենացին էր, որ մեր ազգի ծագման մասին  
հետեւեալ աւանդութիւնը գրի առած է.

Մեր ազգին նախահայրը եղած է Հայկ  
նահապետը, որ Բաբելոնին Հայաստան ե-  
կած էր:

Մարդիկ Բաբելոնի մէջ բարձր աշտարակ  
մը շինել փորձեցին նոր ջրհեղեղ մը ազա-  
տելու համար, բայց լեզունին խառնուելով

Եւար չկըցան հասկնալ եւ աշտարակը մնաց  
կիսկատար: Այնուեղ թել անուն բռնաւոր մը  
սկսաւ ամենուն վրայ իշխել. բայց մեր ա-  
ղատասէր եւ հպարտ նահապետը չուզեց հը-  
նազանդիլ անոր, եւ իր ամբողջ գերդաս-  
տանով եկաւ Հայաստանի Տուրուբերան  
դաւառը հաստատուեցաւ. իր հիմնած ա-  
սաջին գիւղը Հայկացն կոչուեցաւ:

Թել երբոր իմացաւ Հայկի հեռանալը շատ  
զայրացաւ եւ բազմաթիւ գօրքով անոր ե-  
տեւէն գնաց: Քաջ նահապետը առանց վա-  
խու անոր դէմ ելաւ եւ պատերազմի մէջ նե-  
տով մը դայն սպաննեց: Անոր վրայ Հայկի  
զաւակները երկար ատեն խաղաղ կեանք մը  
վարեցին:



ՍԱԹԻՆԻԿ



ԱՐՄԱՅԵՍ Բ

Հայոց աւանդութիւնը հիանալի պատմու-  
թիւններ ունի Արտաշէս Բ. ի համար:

Արտաշէս Բ. իմաստուն, բարի եւ քաջ  
թագաւոր մըն էր, անոր օրով Հայաստան  
երջանիկ կեանք մը կը վարէր:

Ալանները Հայաստանի վրայ արշաւել  
փորձեցին, բայց Արտաշէս յաղթեց անոնց  
եւ կուր գետէն անդին փախցուց, Ալանաց  
թագաւորի որդին գերի առնելով:

Ալանաց թագաւորի աղջիկը Սաթենիկ,  
կուր գետի եզերքը գալով Արտաշէսէն  
խնդրեց որ իր եղբօրը խնայէ: Արտաշէս հի-  
ացաւ անոր գեղեցկութեան եւ խելացի խոս-

քերուն վրայ եւ հաշտութիւն կնքելով ա-  
նոր հետ ամուսնացաւ:

Հայոց հին երգիչները փառքով կ'երգեն  
Արտաշէսի եւ Սաթենիկի ամուսնութեան  
հանդէսը, եւ կ'ըսեն թէ առատ ոսկի և մար-  
դարիտ կը տեղար Արտաշէսի փեսայու-  
թեան եւ Սաթենիկի հարսնութեան ատեն:

Արտաշէս այնչափ սիրւած էր իր ժողո-  
վուրդէն որ երբ մեռաւ՝ շատեր կ'ուզէին ա-  
նոր տեղ թաղուիլ:



ԱԱՐՄԻՐՆ ՎԱՐԴԱՆ

Քաջն Վարդան Մամիկոնեան հայոց սպա-  
րապետն էր եւ Սահակ Պարթեւ հայրապետի  
թոռը:

Իր օրով Հայաստան Պարսից գերիշխա-  
նութեան տակ ինկած էր: Պարսից Յազկերտ  
Բ. թագաւորը Հայաստանի նուաճումը ա-  
պահովելու համար՝ փորձեց հայ ժողովուր-  
դը կրակապաշտութեան դարձնել: Հայոց  
նախարարները իր քով կանչելով միտքը  
յայտնեց անոնց եւ պահանջեց որ ամենքն ալ  
Պարսից կրօնքին յարին եւ Հայաստան եր-  
թալով ժողովուրդն ալ դարձնեն: Վարդան  
այդ նախարարներու մէջն էր:


Նախարարները տեսնելով որ Երկրին վի-

Ճակը շատ գէց պիտի ըլլար եթէ հակառակէն, որոշեցին առժամաբար ընդունիլ Յաղկերտին առաջարկը:

Բայց Հայաստան վերադառնալէ ետք,  
Պարսից մոգերը հալածեցին եւ բացէ ի բաց  
Հաստատ մնացին իրենց կրօնքին մէջ:

Յաղկերտ մհծ բանակ մը զրկեց Հայոց  
դէմ: Քաջն Վարդան վաթսուն հազար կըտ-  
րիձներով անոր դէմ ելաւ, բայց գժբաղդա-  
բար նախարարներէն մաս մը ուխտագրուժ  
եղան եւ դաւաճանեցին հայոց դատին: Ոչ  
միայն Վարդանի բանակը բաժնուեցաւ, այլ  
եւ դաւաճան մաս մը Պարսից կողմը անցաւ:  
Անհաւասար եւ քաջ կոռուի մէջ Վարդան ին-  
կաւ հազար երեսունը վեց նահատակներով:

Հայերը թէեւ պարտուեցան պատերազմի մէջ, բայց Վարդանին արիւնը ի զուր չի թափուեցաւ. բարոյական յաղթութիւնը Հայոց կողմը մնաց եւ իրենց կրօնքը պաշտելու ազատութիւնը շահեցան:



The Washington Junior High School Orchestra, composed of 96 players, is just finishing a very busy season. They have played a total of 32 concerts including appearances at Muir Tech and Pasadena High assemblies, and a concert on the air through K.P.S.N.



## THE G. A. A. NEWS

The G. A. A. held a business meeting Tuesday June 14, for the purpose of awarding sixteen numerals, nine seventeen stars, six 800 point pins and seven 1200 point emblems.

Those who got the 1200 point emblems, the highest awards, were

Gertrude Bowman	M. DeBonis
Peggy McClymont	Marion P.
Odessa Williams	Kathryn
Alta Thomas	

The Washington Jr. High athletic teams had a very successful season. We won the tennis shield and tied for the soccer shield. We had many championship teams. But when one division won the championship, another would fall down and therefore lose the shield. Washington did very good work by placing second in the rest of the sports. May we hope for four shields next year. The following is a summary of the sports of the year.

### Soccer:

Tied with McKinley for shield.  
Washington Seniors champions.

### Basketball:

Washington took second place.

Juniors champions.

### Track:

Second place.

Lewis Peters broke shot put record distance, 49 f. 2 inches.

### Baseball;

Second place  
Intermediates and Seniors champions.

They lost no games.

### Tennis;

Won shield.

Vernon Chambers, Intermediate singles champion of city.

Won Inter. doubles.

Won Junior singles runner up in Senior singles and doubles also



### How Monks Hill Got Its Name

Of this Judge Eaton writes;

"Mr. Monks, a Bostonian, came here about 1858, and purchased Griffin and Wilson about two thousand acres of land, including the "Red Lick" (Monks Hill) as it used to be called. With this tract he also acquired all the waters flowing in the canyon (lards) above its mouth. Griffin and son had already constructed a ditch from the water source to a point below Monks Hill, with a view of impounding a large supply of storm water there. The work was done by a Frenchman named Dargue, who previously had been tunneling into the hills at Lincoln Park for hydraulic-line the same place where the old Padres obtained all the lime for their cement masonry at different Missions. It had such virulence as a cement plaster that it is said the missionaries hauled it in Mexican carretas with ox teams even as far north as Monterey."

Upon this hill now stands the beautiful building of Washington Jr. I

2013 4146

ՀՀ Ազգային գրադարան



NL0061044

# ՄԵՐ ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բառարան Հայերենէ Անգլիերեն, Ե. Տպագրութ. \$ .50
,,     Եղլիերենէ Հայերեն, Ե.     ,,     .75
Մրկութ Միասին Կազմուած, (բարակ թուղթ)     1.00
Պատկերազարդ Զրուցառութիւն, Գ. Տպագրութիւն 1.50
Մուսավիք Միւնեալէմէ     1.00
Սեռային Առողջաբանութիւն     1.00
Դորձնական Առողջաբանութիւն     .75
Ժողովրդային Երգարան, Բ. Տպագ. 1.50
Փարլամենտական Կանոններ     .20
Ամերիկահայ Նամականի, Անգ. Հայ. 1.00
Մատիկնի Զարանի Հնարամութիւնները     .25
Ալյոր Խղբայր     .25
Դաշտնիք Կանանց     .10
Նասէտսին Հօնայի Զուարենալ իբները     .35
Պետութիւն Եւ Անոր Դարմանը     .15
Լուսանկարչութիւն     .25
Բաղդացոյց Եւ Երազահան     .10
Այբ Բեն, Քարքանի վրայ     .05
Փոսդ Քարդեր, Տզ ընը     .15
Քերական-Ծիրեցարան     .10
Քերական-Ծիրեցարան Եւ Մայրենի Լեզու     .30

Դիմու.

E. A. YERAN

795 Washington St.

Boston, Mass.